

եւ, որոնք, միաժամանակ, ա'յնքան կ'աստուածացնեն Սայաթ Նովան :

Գիրքին Գ. մասը ծանօթագրութիւններու յատկացուած է : 41 ծանօթութիւն՝ 114 էջի վրայ : Ըստ կ'ուզեմ թէ տեսութիւններ են, երբեմն հիմնական քննադատութիւն, ուր դեղին ծիծաղ մը կ'ընդնշմարուի յաճախ, յաւակնոտներու եւ սովիստներու հասցէին : Սեւակ դրեթէ միշտ, այս ծանօթագրութիւններուն մէջ, կը հակադրուի նսխորդ բանասէրներուն կամ քննադատներուն հետ, կը մատնանչէ սխալները, կամ ցոյց կու տայ տարբերութիւնը տարբեր ժամանակներու մէջ արտայայտուած նոյն հեղինակին դատուածներուն եւ կարծիքներուն :

Սայաթ Նովան հասկնալ ու սիրել եթէ կ'ուզէք՝ պարտիք կարդալ այս գիրքը :

Պարոյր Սեւակը եթէ ճանչնալ կ'ուզէք՝ նոյնպէս :

#### Օ. ՍԱՐԳԻՍԵԱՆ

CHARLES BURNEY & DAVID MARSHALL LANG, «THE PEOPLES OF THE HILLS: ANCIENT ARARAT AND CAUCASUS», London, Weidenfeld and Nicolson, 1971, 324 p., 6 maps, 113 illustrations.

Միջին ու Մերձաւոր Արեւելքի դարաւոր քաղաքակրթութիւնն ու պատմութիւնը նոր չէ որ ուշադրութեան կ'արժանանան : Սակայն, վերջերս նոր ու լայնածիր հետաքրքրութիւն մը ծայր է առած արեւմտեան պատմաբաններու եւ հնախօսներու մօտ : Ու այսօր մեծ է թիւը անոնց, որոնք իրենց պրապումներուն եւ թեզերուն նիւթ կը դարձնեն յատկապէս Անատոլուէն դէպի Կովկաս երկարող հողամասին վրայ անցեալին ապրած, քաղաքակրթութիւն ու մշակոյթ կերտած ժողովուրդներն ու անոնց պատմութիւնը : Ուրեմն, ոչ միայն նոր գիրքեր լոյս կը տեսնեն օտար լեզուներով, այլեւ 19-րդ դարուն լոյս տեսած ուղեգրութիւններ եւ ուսումնասիրութիւններ կը վերահատարակուին, ինչպէս է պարագան հետեւեալ երկու գիրքերուն . James Bryce, *Transcaucasia and Ararat*, N. York 1970, (Ա. հրատարակութիւն՝ 1877թ.ին) եւ Friedrich Parrot, *Journey to Ararat*, N. York 1970, (Ա. հրատարակութիւն՝ 1846թ.ին) :

1971թ.ի վերջերուն, անգլիացի երկու պատմաբաններու համատեղ ջանքերով լոյս տեսաւ նոր աշխատասիրութիւն մը՝

Բլուրներու ժողովուրդները։ Պատմաբաններէն առաջինը՝ Զարդ Պլքնի, ծանօթ հնախօս է եւ իր աշխատավայրը ընդհանրապէս հանդիսացած է Անատոլուէն դէպի Պարսկաստան ու Կովկաս տարածուող շրջանը, մասնաւորաբար ան զեկավարած է Ուրարտական հնութիւններու պեղումները։ Երկուրդը՝ Տէյլիտ Մարշը Լէնկ, արդէն ծանօթ է իր Վրացիները եւ Հայաստանի՝ Քաղաքակրթութեան Օրբանը դոյդ գործերով։ Ծանօթ վրացագէտ, իր հետաքրքրքութեանց ու պրատումներուն առարկան դարձուցած է Կովկասի շրջանի ժողովուրդներն ու անոնց մշակոյթը։ Երկուքն ալ ծանօթ դասախոսներ են ամերիկան ու անդիխական համալսարաններու մէջ։ Վերին Եփրատի, Կովկասեան լեռնաշղթայի եւ Ուրմիոյ լիճին միջեւ տարածուող հողամասը, հնագոյն ժամանակներէն սկըսած, թատերաբեմը հանդիսացած է բազմաթիւ ցեղերու եւ մշակոյթներու, եղած են ընակչութեան տեղաշարժեր, աւերումներ, վերաբնակութիւն եւ վերաշինութիւն, պատմագրութեան համար ստեղծելով խառնակ կացութիւն մը եւ հայթայթելով անչափելի ու անսահման նիւթ՝ քննարկման ու պեղման։ Ասկէ ծնող դժուարութեան գիտակից, դիրքի հեղինակները կ'ընդունին, թէ իրենց աշխատութիւնը կարելի է նկատել ներածութիւն մը միայն այն ընդուրձակ նիւթին, որ իր մէջ կը պարփակէ ասորագիտութիւնն ու ուրարտագիտութիւնը, իրենց յարակից մասերով։

Առանձին գլուխներով (ընդհամէնը 9 գլուխ) տրուած են՝ Միջավայրը, Հնագոյն Բնակավայրերը, Անդրկովկասի Հնագոյն Մշակոյթը, Շրջանի ժողովուրդները, Ուրարտուի ծագումնէն մինչեւ Հայաստանի Գոյառումը, Հայաստանի ու Վրաստանի Պատմութիւնը, Գրականութիւնն ու Դաստիարակութիւնը գոյգ երկիրներուն, Հին ու նոր Կրօնները, Անոնց Ճարտարապետութիւնն ու Արուեստները։

Հակառակ Կովկասի ժողովուրդներուն նուիրուած ըլլալուն, գիրքին առանցքը կը կազմեն յատկապէս Հայ ժողովուրդին պատմութեան զանազան շրջանի ծալքերն ու երեւոյթները։ Բովանդակութիւնը ջանացինք կարելի հարազատութեամբ եւ ամփոփ ներկայացնել, ցոյց տալու համար, թէ 320 էջերու սահմանին մէջ որքան կարելի է մասնագիտական ու ամբողջական գործ մը պատրաստել։ Ասկէ այն ընդհանրացումներն ու ակնարկային տպաւորութիւնը, որ կ'ունենայ բանիմաց ընթերցողը գործին ընթերցումովը։ Օգտագործուած աղբիւրները, տպաւորիչ ըլլալով հանդերձ, հեռու են ամբողջական ըլլալէ, կարեւոր աղբիւրներու անտեսումովը։

Կովկասի երեք հանրապետութիւններուն - Հայաստան, Վրաստան, Աղրպէյձան - հեղինակներուն կողմէ կատարուած այցելու-

թիւնն ու անոնց շփումները տեղւոյն պատմաբաններուն եւ պեղումներու աշխատանքներուն հետ, որոշ չափով գործին տուած են վաւերազրային բնոյթ, ինչ որ գնահատելի է: Անոնք եղած են նաև Թուրքիա եւ Պարսկաստան: Կիւլպէնկեան հաստատութիւնը նիւթական աջակցութիւն ցուցաբերած է անոնց դէպի կովկաս կատարած այցելութեան:

Այս գործով անդլիացի երկու պատմաբանները կը յաջողին կենդանի, պարզ եւ ընդհանուր ձեւով ներկայացնել դարերու հնութիւն ունեցող ժողովուրդներու եւ քաղաքակրթութիւններու պատմութիւնը, ընթերցողներու հսկայ զանգուածի մը համար:

Ժ. ԴԱՆԻԵԼԵԱՆ

EDWARD GULBEKIAN, ed., «ARMENIAN PRESS DIRECTORY», London, Harq Publication, 1971, 76 pages.

Վերջին տարիներուն մասնաւոր աշխատանք կը տաւրուի պատրաստելու համար հայ պարբերական մամուլի ամբողջական մատենագիտութիւնը: Անցեալին, այս ուղղութեամբ, չնորհակալ աշխատանք տարած են բազմաթիւ բանասէրներ, որոնցմէ կարելի է յիշատակել Գ. Լեւոնեանը, Գ. Գալեմքեարեանը, Թէոդիկը, Վ. Զարդարեանը, Մ. Պոտուրեանը եւ ուրիշներ: Վերջին երկու տասնամեակներուն աւելի լրիւ ու ընդարձակ աշխատանք կատարուեցաւ յատկապէս Հայաստանի մէջ: Յ. Գետրոսեանի «Հայ պարբերական մամուլի բերլիոդրաֆիա»ն, լոյս տեսած երեք ստուարածաւալ հատորներով (1954-57), հակառակ բազմաթիւ ու բազմապիսի սխալներուն եւ թերացումներուն, կարեւոր ներդրում մը հանդիսացաւ: Ռ. Խաչատրեան, Ա. Կարինեան, Դ. Շահլամեան, Վ. Ծովեան, Մ. Սարգսեան, Գ. Ստեփանեան եւ ուրիշներ, նոյն շրջանին, հայ մամուլի պատմութեան նուիրուած ուսումնասիրութիւններ լոյս ընծայեցին: «Հայ պարբերական մամուլի մատենագիտութիւն (1794-1967)» անուն նոր աշխատասիրութիւն մը լոյս ընծայեց Ա. Կիրակոսեան, 1970 թ.ին, Երեւանի մէջ: Դժբախտաբար այս մէկը եւս, ինչպէս զինք կանխողները, զերծ չէ նկատառելի անճշլութիւններէ: Իսկ ներկայիս, Հայաստանի մէջ, պատրաստութեան մէջ են նոր աշխատասիրութիւններ՝ յատկապէս արտասահմանեան հայ մամուլի մատենագիտութեան պատրաստութեան գծով: Հայաստանի սահմաններէն դուրս՝ մասնաւոր ուշադրութեան արժանի է աշխատանքը Արտաշէս Տէր Խաչատուրեանի: